

ԳՐՈՒԾԿԱՆ**ՈՎԿ Է ԲԱՐԻ**

Աշխարհի վրայ զարմանալի մարդիկ կան, զարմանալի իրենց տղիտութեամբ՝ Մարդիկ՝ որոնք կը կարծին թէ իրենք սուրբ են և փրկութեան պէտք չունին և իրենց այս աշխարհին անտեղիակ վիճակով, իրենց տղիտութեան մէջ կը խորհին թէ քանի որ մարդասպանութիւն չեն ըրած, քանի որ զողութիւն չեն ըրած, քանի որ ուրիշներուն նեղութիւն չեն պատճառած, ուրիշներուն է որ ըստին թէ իրենք սուրբ և արգար մարդիկ են: Կրնանք ըստել թէ աշխարհի մարդոց մեծ մասը այդպիսինիրէն է բազկացած: Բայց անոնք կը մոռնան որ ըստած է չէիք ոք բարի բայց մի Աստուածո, Աստմուկրզուն ալ կ'ըսէ: Աւրեք չկայ մէկը աշխարհի մէջ որ բոլորովին բարիք գործէ, նոյնիսկ մէկ հոգի չկայ:

Արդարեւ, երբ մտածելու ըլլանք Աստուածոյ վրայ, երբ մեր մտքին և հոգիին մէջ մեր տկար մարմառվ ջանանք պատկերացնել Աստուածոյ մէծութիւնը, ամենակարուղութիւնը, բարութիւնը և վերջապէս Աստուածոյ բոլոր կատարելութիւնները և միւս կողմէ գառնանք և մեր անձին վրայ ակնարկ մը նետենք, մեր տկարութիւններուն վրայ, մեր փորձութիւններուն վրայ, այն ատեն է որ Աստուածոյ լոյսին ներքե կը տեսնենք թէ մենք որքան մեղաւոր ենք:

Վասնզի կարելի չէ որ մէկը համարձակի ըստել թէ ինք սուրբ և կատարեալ մարդ է, որքոն ատեն որ կ'ապրի այս աշխարհի մէջ: Ինչպէս Ս. Պուկաս կ'ըսէ: «Աչ է մարթ չը զայ զայթակղութեանո: Վասնզի չկայ մարդ մը որ չգայթակղի երբ կը խօսի մեղքի և ներողութեան մասին: Աշխարհը այնպիսի վայր մըն է որ երբ կը քարենք անոր մէջ, մեր ոտքերը քարերու կը զարնուին և կ'իյնանք. կ'իյնանք մեղքի մէջ:

Սակայն բաւական չէ միայն մեղ համար մեղքէն զերծ մնալ: Աւելին կը պահանջուի մեղմէ: Մեղքերը երկու տեսակ են, ներգործական և զանցառական: Ներգործականը անոր մէջ, պէտք է համար զերծ գործ ունենալ և անոր մեղանկութիւնը և խայտալը ուրախութենէն, ճիշդ այդպէս երբ քրիստոնեան ներկայանայ Աստուածոյ և Անոր անտես աշխարհութիւնը պահպանի կը մեղքը, Աստուած քին առջև խոսուգանի կը մեղքը, Աստուած կը ներէ և զայն կ'ընէ մաքուր քան զլոյս: Ո՞վ կրնայ մեղ ներել եթէ ոչ Աստուած:

Հպարտ, ամբարտաւան կամ նախանձու ըլլանք: պէտք չէ բարկանանք: պէտք է հրաժարինք բոլոր այն եօթը ծանր, մահացու մեղքերէն՝ որոնք մեր հոգին կ'ապականեն և որոնց հետեանքով մենք ամէն անօրէնութիւն կ'ընենք: Մեղքերէն ամենէն մէծն ու առաջինը՝ հպարտութիւնը, աղբիւրն է ամէն չարեաց: Առաջին մարդով այդ մեղքը զործեց և ամէն մարդ որ կը ծնի այդ մեղքը ունի: Վասնզի եթէ ինքը զինքը ընկերէկ աւելի կարեսը մէկը չնկատէիր, ինչո՞ւ պիտի գողնալիր անոր ինչքը: Ինչո՞ւ պիտի վնասէկիր ընկերիդ, եթէ զուն ինքինքը աւելի բարձր չնկատէիր:

Բայց չի բաւեր որ մենք ներգործական կարդ մը մեղքերէ հեռու կենանք, այլ պէտք է հրաժարինք նաև զանցառական մեղքերէն: այսինքն մեր պարտականութիւնները չկատարելով՝ աւելի մեղք կը զործենք: Մեղի ծանօթ է բարի Ասմարացին առակը: Առաջին անցնողը, Դեստացին, ներգործական մեղք մը չգործեց: Բայց իր մեղքը աւելի ծանր էր՝ քանի որ անկեալը անտեսեց:

Եթէ մեր կենանքը զիտենք, պիտի տեսնենք թէ որքան զանցառական մեղքեր կը զործենք: Մեր պարտաքն է կոռուի այս մեղքերուն զէմ: Արբութեան ճամբուն վրայ քարել պէտք է և չնպարտանալ թէ մենք արդար ենք, վասնզի, որբութեան և արդարութեան սկիզբը և պայմանը մեղքին ճանաչումն է: Ո՞վ կրնայ լուսը մազցիկ եթէ շգիտեր թէ ինք ստորոտը կը գտնուի: Ի՞նչպէս կարելի է յառաջանալ երբ չենք զիտեր թէ մենք ետև ենք մնացած: Մաքսաւորին պէս պէտք է կուրծքը ծեծել և մեղայ ըստել: որովհետեւ ամէն մեղք զԱստուած կը վիրաւորէ և մեղ մահուան կ'առաջնորդէ:

Ճենք կրնար զայթակղութենէն զերծ մնալ: Ինչպէս մահուակը իր յանցանքը կը խոսուգանի և հայրը կը ներէ անոր և զայն կը սիրէ և անոր աշքերուն մէջ կը տեսնէ անոր երջանկութիւնը և խայտալը ուրախութենէն, ճիշդ այդպէս երբ քրիստոնեան ներկայանայ Աստուածոյ և Անոր անտես աշխարհութիւնը պահպանի կը մեղքը, Աստուած քին առջև խոսուգանի կը մեղքը, Աստուած կը ներէ և զայն կ'ընէ մաքուր քան զլոյս: Ո՞վ կրնայ մեղ ներել եթէ ոչ Աստուած:

Մահուեկին ուրիշ մանուկ մը կրնա՞յ ներել: Ի՞նչ բան կրնայ հաւասարիլ այն երջան-կութեան զոր մանուկը կ'ունենայ երբ իր հայրը կը ներէ իրեն: Մարզուն ներողութիւնը չի կրնար տալ մեզ այն երջանկութիւնը զոր Աստուծոյ ներողութիւնը կու տայ: Աստուծած կը ցուցնէ մեզ միջոցները որոնց չնորհիւ կրնանք արժանանալ իր ներողութեան: Այդ միջոցները Եկեղեցւոյ խորհուրդներն են զոր ինք Աստուծած հաստատեց: Ներողութեան կ'արժանանանք խոստովանելով քահանային առջին, սակայն անոր մէջ և անոր ետին տեսնելով զԱստուծած:

Մեր մեղքին դէմ մղած կոիւը մեր հոգիին ուժ կուտայ: Հոգիին այս զօրութիւնն է որ մեզ կը խոստանայ աւելի մեծ երջանկութիւն, փառք, կեանք, յաւիտենական կեանք: Այդ կոիւի շարունակական պայքարի մէջ մեզ զօրացնելու համար Աստուծած հաստատեց Սուրբ Հաղորդութիւնը: Ինչպէս մեր մարմինը մնունդով կ'ապրի, նոյնպէս հոգին կ'ապրի Ս. Հաղորդութեամբ: Այսպէս մենք կրնանք վերստին կանգնիլ երբ գայթակղութիւնը գտյ և իյնանք: Զի կրնար գայթակղութիւնը չգալ, կ'ըսէ Աւետարանը, բայց երբ այդ գայթակղութիւնները կուգան, պէտք է զիտանանք որ Աստուծած մեզի կուտայ միշտ՝ վերստին կանգնելու պատեհութիւնը:

Բայց մեր էութեան և մեր հոգիին խորեէն եկող ապաշաւին ձայնը վարժութիւնը ըլլալու չէ երբեք, և ոչ ալ մեղան շրթներու վրայ յանկերգ մը: Մեր Տիրոջ՝ Քրիստոսի կենարար մարմինը և արիւնը մեր մէջ ընդունելէ առաջ պարտինք մեր ժոքերը և սրտերը սրբել և անմեղութեամբ բացուիլ առ Աստուծած օխոստովան լինելով զգալտնիս սրտից մերոց ծածկագիտին Աստուծոյն: Մեր համրուած օրերը այս աշխարհի վրայ, նպատակ պէտք է ունենան քրիստոնավայել կեանքով մը շահիլ յաւիտենական կեանքը: Անխոստովան մնացած մեղերը մեր ներսիդին կը նմանին պալարի մը: Անհամբեշա է որ զիտակցինք և սաղմոսերուին նման ճիգ ընենք խոստովանելով թեթենալու մեղքերու ծանրութենէն և սուրբ, մաքուր խզնով մը ընդունինք մեր Տէրը: Պէտք է խոստովանիլ զիտակցորէն: — «Զանօրէնութիւնս իմ ես ինձէն

զիտեմ, և մեղք իմ տռաջի իմ են յամենայն ժաման:

Եթէ Աստուծած կը ներէ մարդուն, նոյնպէս մենք, նոյն սիրով և քաղցրութեամբ լեցուած, պէտք է ներենք մարդոց, վասնզի մենք Աստուծոյ զործակիցներն ենք: Երբ Աստուծած կը ներէ, մենք սէլենք որ քէն կամ ոխ պիտի պահենք. ասոր համար Դուկաս Աւետարանիչ կ'ըսէ: «Եթէ եղբայրդ քու դէմ մեղանչէ և վերջը ներողութիւն խնդրէ, պիտի ներես և եթէ պէտք ըլլայ եօթանասունեօթը անգամ եօթը, պիտի ներես: Վասնզի երբ մենք կ'իյնանք, զիտենք որ մեր եղբայրն ալ կ'իյնայ: Այսպէս միայն կրնայ քրիստոնեայ բանակը յառաջ երթալ, կրնայ յաղթութեան երթալ, և մենք, իրբ այդ բանակին զինուորները, կուրին օրէնքները, սիրոյ օրէնքը, պէտք է պահենք:

Բայց մեր Տէրը Դուկասու նոյն գլուխին մէջ կ'ըսէ: «Վայ անոր որուն ձեռքով կուզայ գայթակղութիւնը»: Դուն երբ ընկերոջ ոտք զնես, երբ եղբօրդ մեղքին պատճառ ըլլաս, վայ քեզ, զուն դժուսքին աւելի խորերը պիտի նետուիս: մեղք զօրծելը յանցանք է, իսկ մեղքի պատճառ ըլլալը շատ աւելի մեծ յանցանք, որովհետեւ ոչ թէ գուն միայն մեղքի մէջ կ'իյնաս, այլ ուրիշն ալ կը ձգես. վասնզի երբ մէկուն պատճառ կ'ըլլաս, այդ մէկն ալ ուրիշի մը պատճառ կ'ըլլայ, այսպէս կը շարունակուի և բանակը կը պարտուի, մեղքի համաձարակի մը զոհ երթալով:

Որքան ատեն որ յաղթական դրօշին տակ յառաջ երթանք, մեր հոգիին մէջ պիտի յորգի երջանկութիւնը, վասնզի յառաջ երթալուն և յաղթանակին ու կեանքի նուաճումին մէջ կը կայանայ ճշմարիտ երջանկութիւնը:

Դ. Վ.

